

ԲՆԱԳՐԱԿԱՆ ՔԱՆԻ ՄԸ ՍՐԲԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՏԹԷՈՍ ՈՒՇԱՅԵՑԵՑԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷԶ

ԵՒ

ԶՄՇԿԻԿԻ ԿՈՂՄԻ ԱՇՈՏ ՈՂՈՐՄԱԾԻ ՈՒՂՂՈՒԱԾ ՆԱՄԱԿԻՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

1. Հասած — Հասած

Մատթէոս Ուռհայեցիի ժամանակագրութեան մէջ (1898), էջ 213, առղ 15, 1076ին Անտիոքի մէջ Վասակ Պահլաւունիի սպանիչներուն համար կ'ըսուի թէ «երկու հատատք» էին: Յետոյ, կը պատմուի թէ Փրառուոս, Վասակի սպանութենէն քանի մը օր ետք, «ժողով արարեալ զամենայն ազգն Հռումոց զինզաւորսն եւ զհատատքն» (էջ 213, առ. 24) արև երթ հարիւր, եւ պահնառէր ուրեմն երբալ ի պատերազմ, եւ տարեալ զնոս ի զիւղ մի... առլ երեալ ի վերայ կոտրեաց զամենայն հատատսն» (էջ 214, առ. 3) առ հասարակ»:

Աճառեան Հայերեն նոր Բառեր Հին Մատենագրութեան մէջ, Ա., Վենեհտիկ, 1917, էջ 193 և Արմատական Բառարան, Դ., էջ 163) հատած բառը կը նկատէ նորագիւտ, երեք անդամ գործածուած Ուռհայեցիի մէջ, էջ 213-214, և կը ստուգարանէ արարերէն haddâd «երկաթագործ»: կը հետեւի ուրեմն թէ հատած «երկաթագործ» բառը գտած է միայն Ուռհայեցիի մէջ:

Ուռհայեցիի երուսաղէմի հրատարակութիւնը (Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցոյ, 1869, հատած բառին փոխարէն (էջ 256 և 257) ամէն տեղ ունի հատած (այս տարրերակին առաջինը միայն յիշուած է Վաղարշապատի հրատարակութեան էջերուն տակ զրուած ձեռագրական համեմատութեանց մէջ (էջ 113, ծան. 3) — որոնք շատ անխնամ կատարուած են — իսկ վերջին երկութը՝ «»:

Աճառեան ունի նաև հատած բառը (Դ., էջ 155) «աշտենաւոր, նիզակաւոր զինաւոր» իմաստով, զոր գտած է նորայրի

թառզիրէին մէջ (Կ. Պոլիս, 1884) էջ 632 թ., իրրւ միջին հայերէն բառ, hastaire, hastat բառին գրմացը: Աճառեանի այս ցուցմունքէն կը հետեւի նախ թէ իր ուշագրութենէն վրիպած է Ուռհայեցիի երուսաղէմի հրատարակութեան մէջ, և յետոյ, թէ այս բառը գտած է միայն նորայրի Բառզիրէին մէջ: Ուրեմն նորայրի ազբիւրն ալ Ուռհայեցին է:

Ս. Մալխասօեան (Բացաւրական Բառարան), հետեւելով անշուշտ Արմատական Բառարանին, երկու բառերն ալ ունի վերը նշանակուած իմաստով:

Նկատելով որ հատած կամ հատած բառը կը գտնուի Մ. Ուռհայեցիի մէկ պարբերութեան մէջ միայն, որով կամ հատած պէտք է կարդալ և կամ հատած, երկու բառերէն մէկը պէտք է ջնջել բառարաններէն: Խնձի կը թուի թէ պէտք է պահել հատածը և ջնջել հատածը:

Սրգարե, Ուռհայեցիին տողերը բացայայտ են: Փիլառտոս, Վասակ Պահլաւունիին սպանութեան վրէժը լուծելու համար, կը հաւաքէ բոլոր Յոյները և եօթը հարիւր հատածները կամ հատածները, զանոնք պատերազմի գաշտը առաջնորդելու պատրուակով, և կը սպաննէ: Արդ, եթէ Փիլառտոս «երկաթագործները հաւաքած ըլլար, պատերազմէն տարրեր պատրուակ մը խորհած պիտի ըլլար կասկած չհրաւիրելու համար իր նպատակին վրայ: «Հաստատունները, այսինքն «նիզակաւոր զինաւոր» սներն են որ կը պատերազմին և ոչ թէ երկաթագործները»:

Ուռհայեցիի քրանսերէն թարգմանութեան մէջ⁽¹⁾, որ կատարուած է Բարիզի Ազգային (= քրանսական) Մատենադարարանին երկու և Վենետիկի Մխիթարեանց հինգ ձեռագիրներուն⁽²⁾ վրայէն, հաստարաուն է որ քրանսերէնի թարգմանուած է hastaire բառով (էջ 178): Ձեռագրական աւանդութիւնն ալ ուրիշն մեծ մասամբ կը հաստատէ հաստարա բառին ճշգութիւնը, փոխանակ հաստի:

Dulaurier, իր թարգմանութեան ծանօթագրութեանց մէջ (էջ 412) կ'ըսէ թէ hastaire կը համապատասխանէ լատիներէն hastatusին, և կ'աւելցնէ թէ այս հետեւակազօրքը, որ հոռմէտական լեզէսնին առաջին էր, իր հին անուանակոչութեամբ պահուած է բիւզանդական բանակին մէջ: Երուսաղէմի հրատարակութեան մէջ հաստատ բառին բացատրութիւնը (էջ 561, ծան. 150) քաղուած է Dulaurierի թարգմանութենէն:

Հաստա պէտք է որ փոխ առնուած ըլլայ բիւզանդական յունարէնէն — որ, իր կարգին բառը ուղղակի լատիներէնէն փոխ առած էր — և ո՛չ թէ քրանսերէնէն, ինչպէս կը զնէ Աճառեան: Litté ունի hastat բառը, առանց վկայութեան, ինչ որ ենթագրել կուտայ թէ մասնագիտական նոր կազմութիւն մընէ: Hastaireին գործածութիւնը ծանօթ է միայն 1549 ին (Dauzab): Oscar Blochի և Albert Dauzabի քրանսերէնի ստուգաբանական բառարանները չունին hastat բառը: Haste (նիզակ) բառն ալ ժԶ. գարէն առաջ գործածուած ըլլալ չի թուիր քրանսերէնի մէջ:

Զամենայն ազգն հոռոմոց զնենգաւորուն եւ հաստաբն

Ուռհայեցիի վաղարշապատի հրատարակութեան ծանօթագրութեանց համաձայն, «զնենգաւորուն եւ զնատաբն» բա-

(1) E. Dulaurier, Chronique de Matthieu d'Edesse, etc. Paris, 1850.

(2) Այս ձեռագիրներէն մէկուն օրինակութիւնը և միւս չորս ձեռագիրներուն հետ համեմատութիւնը կատարած է Խորէն Գալֆայեան: Իր օրինակութիւնը պահուած է Թարիզի Ազգային Մատենադարանին մէջ: Տես Նաև F. Macler, Catalogue des Manuscrits arméniens et géorgiens de la Bibliothèque Nationale, № 225:

ուրը կը գտնուին այդ տպագրութեան հիմ ծառայած հինգ ձեռագիրներէն երեքին մէջ (Յ՝ գրուած 1663 ին, Դ՝ գրուած 1647 ին և Ե՝ գրուած անծանօթ թուականի մը): Աը (գրուած 1661 ին) ունի զնենգաւոր հատամբն, իսկ Գը՝ (հին ձեռագրէ մը օրինակուած 1853 ին) զնենգաւորահաւատսն:

Երուսաղէմի հրատարակութիւնը ունի «զամենայն ազգն Հոռոմոց զնենգաւոր, եւ զնատաբն»:

Էջմիածնի թիւ 244 (Ա) ձեռագիրն է ուրեմն որ ամենէն աւելի կը մօտենայ Երուսաղէմի ձեռագիրներուն, որոնց տարբերակներուն մասին մանրամասն տեղեկութիւններ չունինք սակայն:

Երկու հրատարակութիւններն ալ կ'ըսեն թէ Փիլառոսոս սուրէ կ'անցընէ 700 հաստանները այսինքն նիզակաւոր զինուորները, բայց լուս կը մնան «Հոռոմոց ամբողջ նենգամիտ ազգին» կրած պատիժին մասին:

Ինքնին բացայայտ չափազանցութիւն մը կը թուի արգէն որ Փիլառոսոս հաւաքած ըլլայ Անտիոքի բոլոր Յոնիերը, որոնք քաղաքին մէջ ապահովաբար կարեւոր թիւ մը կը կազմէին. բայց երբ պատմագիրը լուսւթեամբ կ'անցնի անոնց վախճանին վրայէն, պատերազմի գաշտը առաջնորդուելու պատըրուակով՝ քաղաքին բոլոր Յոնիերուն հաւաքումը աւելի քան տարակուսելի կը դառնայ:

Հաւանական է որ Ուռհայեցիի սկզբնագիրը այս տեղ, ինչպէս ուրիշ բազմաթիւ տեղեր, խանգարում կրած ըլլայ: Առանց ձեռագիրներուն բաղդատութեան — և զուցէ նոյնիսկ հակառակ ատոր համար ալ — կարելի չէ վճռականորէն ըսել թէ ինչ կրնայ եղած ըլլալ հեղինակին սկզբնագիրը: Հիմնը բեւելով Երուսաղէմի և Վաղարշապատի հրատարակութեան վրայ, կարելի է սահայն երկու վարկած ներկայացնել:

Առաջինը սա թէ սկզբնագրին մէջ կար «նենգաւոր հաստամին» ինչպէս արգէն ունի էջմիածնի թ. 244 (Ա) ձեռագիրը (աւելի ճշգելով՝ զնենգաւոր հաստասն), որովհետեւ հաստատները էապէս նենգամտօրէն վարուած էին: Զարմանալի է արդարեն որ «նենգաւոր» որակումը չէ տրցւած, ներկայ հրատարակութեանց մէջ, բռն իսկ նենգաւորներուն: Այս ուղղումով, այդ նախագասութիւնը պէտք պիտի ըլլար կար-

զալ «զամենայն ազգն Հռուսմոց զնենգաւոր հաստասն» , և հասկնալ «բոլոր նենդամիտ յոյն հաստատներու» : Ազգն Հռուսմոց պարզապէս պիտի նշանակէր «յունաղզի» , և պատերազմի պատրուսկով հաւաքուած ամբողջ յոյն ազգին զախճանին ժամին պատմագրին լուսթիւնն ալ պիտի բացատրուէր :

Երկրորդ վարկածը , յանդուզն և նուազ հաւանական , բայց ոչ՝ անկարելի , սա է , «նենգաւոր օր սխալ ընթերցում մը կրնայ եղած ըլլալ նիզակաւոր բառին , որ կամ սկզբնագրին և կամ առաջին ընդօրինակութեանց մէջ դրուած կրնայ ըլլալ իրեն բացատրութիւն հաստափին , ըլլալ յ լուսանցքին մէջ կամ այս բառին քով , ըլլալ յ անոր վերեւը , երկու տողերուն միջն :

Ամէն պարզացի մէջ , ձեռագիրներու տարբերակէն յայտնի կ'երեւայ որ գրիչները , մեծ մասամբ անձանօթ հաստա բառին իրաստին , զայն փոխած են հատափի , որ իրենց համար բան մը կը նշանակէր , ինչպէս նաև փոխած են ամբողջ նախագասութեան կազմը : Գրիչ մը (Էջմիածնի թ . 240 ձեռագիրը (Գ) նոյնիսկ ստեղծած է նենգաւորանաւատ բառը և անգամ մըն ալ հաստաը փոխած է «հաւատացեալսի» ի (Պաղարչ . էջ 214) : Անկարելի չէ որ նիզակաւոր բառն ալ փոխուած ըլլայ «նենց գաւութեան» ի :

3. Անափոռաւ — Անափոռայ

Ուռհայեցիի թէ՛ երուսաղէմի (էջ 32 , ա . 25) և թէ Վաղարշապատի (էջ 27 , ա . 19) հրատարակութիւնները Բիւզանցիոնի Յովհաննէս Զմէկիկ կայսեր կողմէ Աշոտ Ռողբրմածի (953—977) ուղղուած նամակին մէջ ունին «յանափոռտէն պոտոսպարդին Դերջանայ , Լեռոնի եւ Տարօնյ զօրավարին ողջոյն եւ ի Տէր ինդալ» :

Աճառեան (Արմատական Բառարան , Ա . 291) անափոռ բառը կը մեկնէ «բիւզանցական բարձր մի աստիճան» իրեն նորագիւտ բառ , որ մէկ անգամ գործածուած է Ուռհայեցիի մէջ , և կ'ենթագրէ որ անշուշտ յունարէն բառ է , բայց կը պակսի Baillyի բառարանին մէջ , իրեն յետին բառ :

Dulaurier , Ուռհայեցիի թարգմանութեան մէջ , այս բառը կարծած է անձի

անուն և թարգմանած Anaphorden (էջ 23) : Մանօթագրութեանց մէջ (էջ 385 , ծան . 19) յիշած է թէ ձեռագիրներէն մէկը ունի անամփուտէն ձեւը (3) :

Ն . Աղոնց , որ Զմէկիկի կողմէ Աշոտի ուղղուած նամակին վերջին մասը ուսումնատիրած , լուսարանած և ուղղած է (4) , անափոռայ կ'ուղղէ անափոռայ , յն . ձաւոքաջ ստեղեկագիր ։ և ամբողջ նախադասութիւնը կը թարգմանէ «Դիերջանի պոտոսպաթմիթին» Տարօնի զօրավար Լեռոնի (5) տեղեկագրէնո՞ , իսկ ոսղոյն և Տէր ինդալո՞ , որ նախորդ բառերուն կը յաջորդեն , կը նկատէ տեղափոխուած բառեր , որոնք նախապէս յ յանսափոռայէնսէն առաջ կը գրանքւէին :

Այս գոհացուցիչ սրբագրութեամբ հարկ է անափոռ բառն ալ ջնջել հայ բառարաններէն :

Աճառեան (Ա . 291 և Հայերէն Նոր Բառուեր Ան , Ա . 124—125) ունի նաև անափոռայ , զոր գրած է Անանուն Ժամանակագրութեան մէջ (Վենետիկ , 1904 , էջ 27 և 78)(6) , ինչպէս որ զայն հոն գրած է Աղոնց ալ : Աճառեան անուփորային կուտայ հետեւեալ իմաստները . «զիմումն բարձրագոյն իշխանութեան , աղերսագիր , ևն» : Թէ՛ Անանուն Ժամանակագրութեան և թէ Աւուայեցիին մէջ անափոռային աւելի համապատասխան կը թուի անկազմակագիր» (report) բառը :

4. Քառասուն հազար պլուլաւն — Բառառնեան հազար սովորութեան

Նոյն նամակին մէջ , Ուռհայեցիի Երուսաղէմի հրատարակութիւնը (էջ 33) ունի զբառասուն հազար սովուլաւն և ծանօթագրութեանց մէջ (էջ 551 , ծան . 35) կ'ըսէ . «Յօրինական զիսուպլուլաւն , զոր պարտ էր գրել զիս . սովուլաւն : Իսկ սովուլօն է սեռական սովուլոս բառին որ նշանակէ զանկ , սոտեկան զիսուպլուլաւն պատասխան կը թուի անկազմակագիր» (rap-

(3) Նոյնը կրկնած է Recueil des Histroiens des Croisades . Documents Arméniens , I . p . 20 :

(4) N. Adontz , «Notes arméno-byzantines» . II . La Lettre de Tzimiscès au roi Ashot (Asot)» (Byzantium , IX , 1934) :

(5) Այս նոյնացման մասին տես § 4 :

(6) Վերջին էջին մէջ՝ անփոռայ :

թիւնը, էջ 27, ունի «զբուասուն հազար սովորոնն»)։

Այս ծանօթագրութիւնը ցոյց կուտայ թէ Երուսաղէմի ձեռագիրներէն ոմանք ունէին «զիոնովուլաւն», — հաւանաբար «զիոնովուլաւն» — և հրատարակիչն է որ զայն փոխած է «զիոն. ովուլաւն»ի, անկատկած հետեւելով Dulaquierի թարգմանութեան, որ ունի «les 40,000 oboles» (էջ 24): Dulaquier իր ծանօթագրութեանց մէջ կ'ըսէ թէ (Զմշկիկի նամակին) «հայ թարգմանիչը իր թարգմանութեան մէջ պահած է այս յունարէն բառը սեռական հոլովով, օబուն, որ անշուշտ զոյութիւն ունէր (յունարէն) բնագրին մէջ: Նոյնը կրկնած է Documents Arméniensի մէջ, 1, էջ 2:

Ն. Աղոնց (անդ, էջ 375) իրաւամբ գիտել կուտայ թէ Զմշկիկ Հայոց թագաւորէն կը պահանջէ իր զօրավարին յանձննեն 40,000 օվլուս (obole), որ շատ անշան զումար մըն է, նոյնիսկ եթէ ենթագրուի նաև թէ այս գրամը (տրախմիին մէկ վեցերորդը) ընթացիկ գործածութիւն մը ունէր բիւզանդական կայսրութեան մէջ: Հետեւաբար, հիմունելով Երուսաղէմի ձեռագիրներուն վրայ(?), որ ունին զիոնովուլաւն, բառը կ'ուզզէ զիոնովուլաւն, յն. Կրոսթօնալու (chrstobulle) «սոսկերուլ» կամ «սոսկեվուլ»: «Քառասուն հազար ովուլաւն»ի կամ «սոսվոլոն»ի փոխարէն, պէտք է ուրեմն կարդալ միայն խ(ը)ռ(ը)ս(ը)վուլաւն:

Աղոնց իր այս ուղղումը կը հաստատէ նաեւ Սմբատ Գունդստապլի Տարեգիրէն մէկ հատուածովը:

Յայտնի է թէ Սմբատ Սպարապետի (ԺԴ. գար) Տարեգիրէն (հր. Շահնազարեան, Փարիզ, 1857) կամ Պատմութիւնը (հր. Ա. Գ. Յովհաննիսիսեանց, Մոսկուա, 1856) համառօտագրութիւն մըն է Մ. Ուռհայեցիի գործին, և, հետեւաբար, կրնայ ծառայել վերջինին սիսակները մասամբ ուղղելու կամ անհասկանի մասերը լուսաբանելու:

Այդ Տարեգիրէն մէջ (էջ 36 = Պատմութիւն, էջ 17) կը գտնենք. «Գրեաց (Զմշկիկ) եւ ի պորոսուպարարն եւ ի Տարօնյ զօրավարն զի Տարեցին առ բագաւորն Հայոց Առ զիոնովուլն եւ զդեկան ոսկի երեսուն հա-

զար, ևնու Աղոնց այստեղ զիտել կուտայ թէ Սմբատ սիսալած է պոօթօսպաթարը և Տարօնի զօրավարը երկու տարբեր անձեր կարծելով, մինչդեռ նոյն անձն են: Ասկէ զատ, կ'ըսէ, ըստ Սմբատի, Տարօնի զօրավարը Զմշկիկէն պաշտօն կը ստանայ Աշոտին յանձնել «խոսափուլ»ը և նուէրներ, զոր կը թուէ, մինչ Ուռհայեցիի մէջ այս մասին խօսք չկայ: Աղոնց կը հարցնէ հետեւաբար թէ արդեօք Ուռհայեցիի ներկայ բնագիրը աղաւաղուած է թէ Սմբատ ուրիշ աղբիւրէ մըն ալ օգտուած է, և աւելի ճշմարտանման կը նկատէ առաջին հնթագրութիւնը: «Սմբատ, կ'ըսէ, անտարակոյս մեր ունեցածէն աւելի ճիշդ Ուռհայեցիի ձեռագիրը մը ունեցած է ձեռքին տակ»:

Աղոնցի ենթագրութիւնը բոլորովին ճիշդ է. բայց զայն հաստատելէ առաջ, պիտի ուզէի սոսէ թէ շատ զիւրաւ կը բացատրուի որ Սմբատ երկու տարբեր անձեր կարծած ըլլայ պոօթօսպաթարը և Տարօնի զօրավարը, եթէ Ուռհայեցիի ներկայ բնագիրը ունէր աչքի առջև: Ուռհայեցի կը գրէ: «յանափուայէն պոտոսպարքին Դերշնայ Լեւոնի եւ Տարօնյ զօրավարին», և ընթերցողը եթէ չզիտնայ թէ պոտոսպաթարը և զօրավարը նոյն անձն են, որովհետեւ Դերշնան և Տարօն մէկ վարչական բաժանում կը կազմեն(8), երկուքը տարբեր անձեր կրնայ կարծել շատ զիւրաւ և թերեւս միայն այդ կարծիքը կրնայ ունենալ:

Բարիկ

ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵՍՆԵ

(Մնացեալը յաջորդ բիւո)



(8) Տարօն, Աշոտ իշխանին մահէն ետք (966) կցուեցաւ բիւզանդական կայսրութեան և Դերշնայ (Derxène) հետ վարչական միութիւն մը կազմեց: զօրավարի մը, այսինքն զինուորական հրամանատարի մը (stratège) իշխանութեան տակ: Պրոտոռապաթար Լեւոն այդ պաշտօնը վարող անձն էր (Աղոնց, անդ, էջ 373): Վարդաս Փոկասի (Baradas Phocas) մահէն ետք, իր կողմնակիցներէն մէկը՝ Զորգուանիլ Մայդաստրոս այդ շըջանը գրաւեց, ըստ Ասուղիկի (Գ. 27, էջ 251): Ուրեմն 990ին Տարօն և Դերշնան միացած էին (Աղոնց, անդ, էջ 376):

(7) Աղոնց ձեռքին տակ ունեցած չէ վաղաշապատի հրատարակութիւնը: